

ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԻՔԻՆՃԻ—ՍԵՆԵ

(1862)

ՆՈՒՄԵՐՈ—147

1862—ՃԵՄԱԶԻԼ ԵՎ ՎԵԼ ԿՂ ՆՈՅԵՄԲԵՐ 13 ԱԼԱՖՐԱՆԿԱ ՆՈՅԵՄԲԵՐ 1

ԱՄԹԱՆԻ 1 ՆՈՅԵՄԲԵՐ ԲԵՆԶԵԼՄՊԵ

ՊՕՐՄԱ ԹԵԼԵՂՐԱՖԸ

Սարգիս . 9 Նյեմբեր :

Պաշտոյ ֆիւթբոլ տապիւթ , վէ տիգուի-
թուր իշթահար . վարնա . Պարզող . 125 . Եհնիկ
28 . 50 . Թաւնա . 125 . պաղար . 26 . 50 . Իրէք . Գօղա
ֆիւթբոլ տապիւթ . տիգուի թաղ իշթահար . Սի-
տամ . 60 . Թէքիֆ օրաւուր : Գամպիւ . 24 . 97 1/2 .
Ֆօնտօղար էիւքուէք . 71 . Գօնտօղար 95 1/8 . Ֆրան-
տա պանդար սգօնթօտուա էիւքուէ տէօրթէ չը .
գարմըն տըր :

Ի յարա . 10 Նյեմբեր :

Պաշտոյ տուրիւն . տիւշմէյէ մէյեալ . Մըսը
պուղտայր վէ սարա ֆիւթբոլ տապիւթ : Գօնտ-
փոէ . 95 5/8 . Օսմանլը . 57 3/4 . Իսթիկուղ . 69 1/2 .
Եհնիկ . 68 3/4 :

Սօրնիկ Հէքալա զաղէթաւընըն
իֆատէօննէ նաղարէն , իւչ տէվէթ
պիր օլուպ , Լմէրիգա ճէնիկնի մէքա
իթմէք իւղըն թէքիֆէր իթմէքէրի-
նի , Ֆրանսըղ տէվէթի Ինկիլիզ վէ
Իստիա տէվէթէրիննէ պէյան իթմիշ
տիր , վէ Իստիա տէվէթի պու թէք-
լիֆի գապուլ իտիւպ , Ինկիլիզ տէվ-
էթիկնի ճէվապը հէնիւղ մալիւմ տէ-
յիւ տիր :

— Ղանիպի հաղրէթը Հահանէ-
տէն , իմէրթոթը Կարօլէոն հազ-
րէթէրիննէ կէօնտէրիլէճէք օլան պիր

գըթա մուրասա (Օսմանիյէ նըշանը
ղիշանը պու տէֆա Օլարպիանէր
ամիրէտէ րէսիտէյի հիւանիւ խիթամ
օլուպ , Պապը Ալիյէ թէսլիմ գըլըն
մըշ վէ օրատան Իարիսէ , սալթանա-
թը Սէնիյէ սէֆիւրիննէ կէօնտէրիլէ-
ճէք տիր տէնիր :

Պու նըշանըն , թաշարընըն վէ Ի-
շինին տիւպէրլիյի , Օլարպիաննէ ուս-
թալարընա պէյիւք շէքէֆ օլաճազ
րատէլէրտէ տիր տէնիր :

— Ինկիլիզ Էլշիսինին մատամար
Լէտի Պուլլը տախի պու տէֆա Իս-
կէնտէրիյէ ճանիպիննէ ազիմէթ իթ-
միշ տիր :

— Բէզալէք Պէլիգա գրալընըն
պէյիւք օլու վէ վէլիի ահաը Տիւք
տը Պրապանթ հաղրէթէրի , թէպ-
տիլի ապուհալա զըմնընտա Իսկէնտէ-
րիյէ ճանիպիննէ ազիմէթ իթմիշ տիր .
Պէլիգա գրալը քէնտիսի տախի պու
տէնէնին գըլընը Լթալիա ճանիպին-
տէ կէլիւրէճէքմիշ :

Օլաթը հաղրէթը Հահանէ , Գա-
րա տաղտան ազիմէթ իտէն , խաստա
աօքէրինին իքինճի ալայընըն իքինճի
թապուրունա իքի էիւղ օն իւչ պին
սէքիլ էիւղ զուրուշ Իհսան պույուր-
մուշար տըր :

— Բէզալէք Պէլիկթաշտա Ղամը

Իշ պու Բուզամէ հաֆիմտա իքի տէֆա , Էանի սալը վէ Բէնշէմպէ կիւնէրի նէշը օլունաճազ տըր :
Ֆիւթբոլ Արիթմանէտէ Վէճմուալը Հալտիսէ սպօնաթ օլանպար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
այլը 50 զուրուշ տուր : Ապօնաթ օլանպար սէնէվի 60 վէ ալթը այլը 35 զուրուշ տըր :
Տաշարալտա , բոթա իւզիլէթի իւզիլիլիյէ օլարաղ , Մէճմուալա սպօնաթ օլանպար իշիւն սէնէվի 60
վէ ալթը այլը 35 զուրուշ , վէ ապօնաթ օլանպար իշիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 զուրուշ տըր :

Վեօք թաղիր օլունան գաորը Հիւ մայուն բիշկեհանտա րեմը կեչիտ իճրա իտէն նեֆերաթե իբիշէր լիրա :

— Վեզալը Սեճիտիյէ գըշայը Հիւմայունունտա վէ կիւմիւշ—սու յու գըշլաօրնտա թաալիմ իճրա ի տէն նեֆերաթե իբի եիւզ գըրգ իւշ պին զուրուշ :

— Պաշ մապէնճիլը խըտմեթը ճէլիլէսի, տարը շուրայը աօքերի ա զայը քերամընտան Լապէր պէյ էֆէն տի հազըթեթլէրինէ իհալէ պուրուլա րագ, սապըգ պաշ մապէնճի Հասան պէյ էֆէնտի հազըթեթլէրի իբինճի, վէ Խալիտ պէյ էֆէնտի իւշիւնճիւ մապէնճի նասպ պուրուլմուշլար արը :

Պէջիւք գըթա զապէթալէրին բօսթա իւճրեթինտէն նըսֆը թէն զիլ իլէ, պէհէրինտէն էլ ի սաաթ ի չիւն օն, վէ եիւզ սաաթ իլիւն եիւ մի, վէ եիւզ սաաթտան միւթէճա վուզ օլուր իսէ, օթուզ բարա իւճ րեթ ալընմասը խուսուսունա, մէճ լիսի վալայը Լհէեամը Լտլիյէ գարա րը մուճիպինճէ իրատէյի Լլիյէ միւ թաալիգ պուրուլմուշ տուր :

Տաշրա ապօնաթլարը հագգընտա պու մատտէ մուճիպի սուհուլէթ վէ էհվէնիյէթ օլտուղունտան, խասսէ թէն թէպշի գըլընը :

— Լթիտէ մեղքիւր շախալար սա յիր րէֆիգլէրիլէ պերապէր, թըր նօվա ճիվարընտա թէճէմմիւ իտերէք պազը հարաքեաթը ֆէսատիյէյէ իճ

թիտար իթմիշ օլտուգլարընտան, սա լը կիւնիւ իսմէրի եանընտա մէգքիւր օլան մահալէրտէ պապէթթէշիլը, օն պէշէր սէնէ քիւրէյէ գօնուլմալէ րի զըմընտա, թէրտանէյի աթիւրէյէ կէօնտէրիլիշ տիր :

Վեօքրիւ պաշընտա, հաճի Բէթ րօ . Լէնի ճամիի շէրիֆ հապլիտինտէ թիւթիւնճիւ Բապլի . Սուլթան համ մամը էօնիւնտէ Սիւսի . Օլնտան գաբուսու խարիճինտէ, Բիյօ, Ուն գաբանը քեօքրիւ պաշընտա Տէլօ . Չէնպէրի թաշ ճատտէսինտէ Բա նայօթ . Բարմագ գաբու ճատտէսին տէ Գօլ . Սուլթան—Պայազիտտէ Եւ րարո . Վէպէնճիլէրտէ, Բաթալ . Էհզատէ պաշընտա, Վտիլ :

Պէջիւքտէրէտէ, Պրանքինի թէ փէսի նամ մահալտէ, թահալիտա գըրգ տէօնիւմ մըգտարի, էնպլայի մէյվէ ա զաճլարը վէ աամա քիւթիւրէրիլէ միւզէյէն պիր պազ, տէրուլինտէ քէպիր պիր քեօք վէ ճէսիմ պիր պօսթան գուլուսու, վէ էօնիւնտէ օն պիր պին վերա՝ մըգտարի էպինյէ եափլմագ իւզըն, արսայը հալիյէ օ լուպ, իշպու պաղ վէ արսա սաթլըգ օլուպ, իսթէրի օլունէր Վալաթատա Սարնիճլի խանընտա Ն° 8 օտատա, Պ. ()գոստինտտէն վէ Յահօք Նշան եան իլէ կէօրիւշմէրի իթթար օլու նուր :

ՄԵՍԲԻՒԲԵՍԹ ՎԵ ՆԱԳՏ	ՍԱԼԸ			ԶԱՐԸԱՄՊԱ			ԲԵՆԶԸԵՄՊԵ		
	ՀՈԿՏԵՄԲԵՐ 30			31			ՆՈՅԵՄԲԵՐ 1		
	Սապահ	Էօլէն	Ալիւմ	Սապահ	Էօլէն	Ալիւմ	Սապահ	Էօլէն	Ալիւմ
Մէճիտիյէ լիրա	101 20	104 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 10	
Եիւլիլէ կիւմիւշ									
Սիւ մթաղէ լիրա 100 զուրուշտան	54 25	54 35	54 20	54 25	54 10	54 10	54 18	54 20	
Օն սէնէլը թէրթիպաթ Ը 100 "	54	54 20	54 20	54 20	54 20	54 20	54 20	54 20	
Գօնաթիտէ լիրա 100 զուրուշտան	41 20	41 35	42 3	42 3	41 34	41 34	41 37	41 37	
" ճէաիտ . . . 100 "	41 20	41 35	42 3	42 5	41 34	41 34	41 37	41 37	
" լիրա 400 զուրուշտան	41 13	40 21	40 32	40 25	40 18	40 18	40 20	40 20	